

Ցանկարք անսպա՛ փուլ եկան ժայռողն հրմանցով . . .
Աւա ծըփառ , զնան , բաւարին պէտք նաև . . .
Քչշը զանոնք առաք նեղեղն ինչուան ծով . . .
Ալողութան մէջ կորաւ ճռջողին պի անեն:

Հ. Ա. ՏԻՐՈՉԵԱՆ



ՆՈՐ ԱՆԴԱՌԱՋՈՒԹԻՒՆԻՆՔ

ԱՄ ԱՄ ՆԻ ԵԿԵՂԵԳՈՎ շինութեան ըն-
ծայտքին՝ Հ. Գ. Նմանատիպ հրատարա-
կութիւնն հիմացած էր թէ ոչ , եթէ փա-
փաքիք զիսել ընթեցող , բացեք Հողովիտ
փերուար հօմերին 57 էլք և կը զանէք
այն տեղ , նոյն իսկ յարգ . Յօդուածագրին
խոստովանութեամբը , թէ իրենց թերթին
մէջ հրատարակուածն իրեւ եռորդին կամ
իրեւ սոաչին հրատարակութիւն դրուած չէ
եղեր , ապա ուրեմն՝ իրեւ . . . հեռորդին
դրուեր է , ինչ որ կուպէինք մենք մասնա-
ցոց ընել : Սակայն , թօփ թէ այդ անկեղծ
խոստովանութիւնն յոշ կամ դուրս եւեր է
Հ. Գ. Գէ ջըլէն , զի մի քանի տաղ վերլը
կը ստրինայ շատածին վրա , եւ Այլ ա-
ռակ լուարուաք կը արէ . Ա Պուռ է զիսնալ
որ իրականի վրայէն երած ամէն օրինալ
հրատարակութիւն նաև եռորդիրէն է և իր
արժէն ունի ն , և կը շարունակէ յետոյ .
Ա լրոպայի մէջ . . . նոր զիւտ մ'օր ըլլայ ,
ամէն մանագոտ կ'ածապարէ իր ըլլեկը-
ցողներուն ներկայացընելու և 2-3 տարդ նոյն
շնչանը կ'ընէ թերթեռու մէջ” : ապա ուրեմն
գեր ժամանակ ունիք , յարգ . Յօդուածագրի ,
երկրորդ և երրորդ անգամ մ'այց հրատա-
րակելու Ծերթին մէջ նոյն ընծայսագրին
նմանատիպ պատկերը , առանց բոլոր ենորդ-
րեան պարծանելու զրկուելու : Այլ , չենք ու-
րանար , թէ և վենեսեի տպագրեալ յատ
պատկերները բարձրացի և նոյն տպարանի
շատ հրատարակութեանց մէջ կ'կնուած են” .
բայց ոչ եթէ պատկերներն են՝ զոր իրու-
նորդիւն կ'ուսկելու ներկայացընել մեր ըն-
թերցողաց , այլ պարագարաք սորոնոր նիւ-
թերու եւ գրութեանց հրատարակութեան
առթիւ օգոստիկար կ'ընենք զաննար . Հետեւա-
րար Հ. Գ. Գէ համեմատութիւնն աշխի զար-
ներու շափ կը կանայ , թէպէտ և անոր գրիչն
ամէն կողմ կը մէկ՝ իրեն արդարացուցիչ
փաստեր գանեն համար : Սակայն , այսոկի
սի պարագայի մէջ , անկեղծ դրութիւնն աւելի
վատահութեան պիտի արժանանար :

Գալով կամնէցի յանձնարարութեան մա-
սին , այսպահի ինչ տեղեկացանք մեր տպա-
րանի տեսաւութենէն , թէ ինչ որ առանձինն
յատկապէս ուղղուած է՝ նոյնը զրկուած է
խկոնյ . իսկ ինչ որ հարիշաբար զրեանց հետ
միասին յանձնուած է , — “որ յիրաքի մեծ
աշխատութեան և երկար ժամանակի կա-
րու էր , — և կամ ընդհանուր կերպով թէ
« Նորատիպ հրատարակութիւնները դրկեցէք
մեր հաշուուն » , առանց փութացընելու կամ
որդ ժամանակ մի դնելու , յայտ է՛ թէ տպա-
րանի տեսչութիւնն ևս փութացընելու հարկ
մի չի տեսնելով , միւս զրեանց հետ միասին
դրկեր է . ուրեք թողունք որ կամնչի որը
պագրութիւնն եւարտացաւ 1896ի օգոստոսին
վերըրք , ուսար չէինք կարող՝ 1896ի ա-
ռաջն կէւէն յառաջ ” իրեւ ձեռքը հացուու-
նել : Ուրեմն այս մասին “ խէ , կողմէն տը-
զիստիւն գրուուած չէ , ինչպէս կ'ակնար-
կուի :

Կամնէցի յէջ 131-146 հրատարակուած
« Բաղուածք ժամանակագրութեան վ . Ստ.
Ստիթանանի ուստի առնուած լինելը չի
յիւտակուելուն ուրիշ պատճա չի կայ , —
թող Հ. Գ. Գ. զուր տեղ չի յոդնեցընէ
միտքը ” ուրիշ կասկածելի պատճաններ որու-
նելով , — բայց միայն՝ զի վիեննայի Սնէծ .
Հարց Միթբարեանց մասնադարանի մէջ
պահուու նախելի օրինակին ընդօրինակու-
թիւն շատ տարիներ յառաջ եղած է , գե-
տեւարար լոկ մտացութեան արդինք է այն .
և այս բանս աւելի ևս կը հաստատուի , երբ
նկտուել տանք յարգ . Յօդուածագրին , թէ
կամնէցի ջրիւելիքի (յէխս թ. Փ) և Յառա-
չարանին (յէխս 2) մէջ Սնէծ : Հետական
3-4 անգամ կը յիշէ Հանդէս ամօքեայն , ուր
որ հարկն պահանջեր է :

Լեհակայոց Յովհաննու արքեպիսկոպոսու-
թեան մասին Ստ . Թօջքայի հետ համակար-
ծիք չըլլալ ինչ մէկ կէտով յայտնած է Հ. Գ. Գ. Գ. որ մեր ալքէն վրիփամ լինի , Հե-
տապրբեր էկիք իմասնալ զայն , Սակայն ամէն
բան վերինն ծայր պրատող (խօթող շրսելու
համար) և քննադաս զրիչն , երբ պասպիսի
վկայութեան մի առջեւ՝ առանց մնաւ տարա-
կոյս յարուցանելու՝ զըուխ ծոկով և լուս-
թեամբ կ'անցնի , այնուհետեւ ոչ միայն “ խ . ,
այց նա և Հանդէս ընթերցողք իրաւունք
ունին ըսելու , և Ու լոէ՛ հաւանի ” . Հետեւ-
արար այսպիսի պարագայի մէջ արդարա-
նալու համար “ խէ , վերագրած սովին-
տորինն իրեն սեփականած կը լինի , ոչ
պատճանները փոխանակ պատճառի և փաստի
տեղ գրծածելով ” :

Հ. Գ. Գ. առ Ֆին և Հաղոր-

դաժըն նորութիւն է եղեր, որուն անգտաք էին յիշեալ զիսնականներն. այսինքն է, իսրայէլ Որիկ և Աթնա Վկ ձեռքով հայ մելիքներուն առ իննովկենախոս ժի գրուած «թղթին հայերէն բնագիրը կայ» (այսինքն է՝ կար). — ուր, Հ. Գ. Գ. — Կը պատասխանէ (Հանք. ամօք. Յուն. էջ 26-27). «Հովզմ Քահանայապետական դիւնասունը պահուած է» Խեցն Աէն-Մարտէն, Կը կարծէիր երթէք՝ որ օր մի քու այս խօսքերը: «Jé l'ai trouvé dans les archives pontificales, à l'époque où elles étaient à Paris, dans un registre de la secrétairerie de l'état, qui contenait un grand nombre de lettres venues d'Orient sous le pontificat de Clément XI, qui monta sur la chaire de S. Pierre en 1700». (J. Saint-Martin, Mémoires sur l'Arménie, t. II, Paris, 1819) Հովզմայ դիւնաներու փոխութիւն: Միւս կողմանէ, որչափ պիտի ուսախուային Աէն-Մարտէնի յիշեալ գրութիւնը շի ճանցող գիտակամէր, և սի մասնաւորի Heigel, եթէ Հանդիս մէջ իրաց նշանակուած տեսնէն: Հովզմայ դիւնասունց մէջ Հ. Գ. Գ. Գի գոտա այդ բնագրի տոփին և տեղին թուագրեալ բայց ի գուրք... Հարկչի կոյ ըսեր, թէ ընդհանրապէս ազգային և օսօր հայութէ բանասիրաց — որոնկ ասիթ տնեցեր են Աէն-Մարտէնի գրաքիւնը աշքէ անցունել — ծանօթ էր, թէ յիշեալ գիտականն տեսեր է նամակին հայ բնագրը ի Պարիս և ոչ Հովզմ, և թարգմաներ է գոյն ի Պաղպէրէն: բայց թէ ներկայապէս ուր կը զանուի այն, թէ Պարիս թէ Հովզմ, այդ տարակուսական է:

Հետեւարար «Խ., ոչ կը նախանձի, և ոչ այ կը ցարի երթէք և Ա. Ղազարու սպարանէն եած և հնացած նիւթեր բովանդակող» գրոց մէջ այսպիսի նորութիւններ չկ գտնուելուն համար Բայց դուք, Հ. Գ. Գ. Գ. այս հնացած նիւթերը բովանդակող» գրեթէն չէ, որ ամէն անգամ նոր նիւթեր ե լոյս կ առնուք: — Կանչնիք հրատարակութեամբը չէ որ Ստ. Խօշքայի ցոյցագրած եսիսկ կոստաց տարեթիւնը կ'ուղղէք: «Քննեցէք զգիրս», և պիտի տեսնէք որ երազացիք դիւնականք այդ մատեանները կը ճանշան իւրու ճին և նոր հայկան գրանանութեանց ներկայացուցիչներ, և աննացէ միշտ խուռած ներ կ'ընեն: (տես նաև և ամօք. ամօք. փերը. էջ 45, ծանօթ. և այլոր): — Ահաւակի մեր վերջին խօսքն, զոր ստիպւեցանք ուզդղել առ Հ. Գ. Գ. ի պատասխանի իւր գրութեան. և այժմէն կը ծանուցաննել՝ թէ այս տուէտես ինչ ալ որ գրուիք այս խնդրոյ մա-

սին նոյն ոճով, մեր տալիք միակ պատասխանը պիտի ընի լուսթիւն:



ՊԱՏԱՍԽԱՆԻՑ

ԴԻՑՈՂՈԹԵԱՆՑ «ՄԱՂԿԱՔԱՂԻՒՆ»

Մաղեկանչիւն հաւաքողն, իւր սովորական ոնցն համեմատ, այս անգամ Բաղմանիցին հետ խորենացոյ դէմ ևս ախոյեան համագիսեցր է, ըստ որում «սա — սօլեն ուլեն — բանասիրութեան փորձաքարը դարձեր է շատերու համար»: Հաստ ընդուրձակ պարուած է այս տեղ բանասիրութիւններ, անշուշտ քաղողն՝ պատմական քննագատի իրաւունքը ևս իրեն սեփականներու նպատակաւ: Ես ահա տեսէք թէ նա այդ իրաւունքը ինչպէս կը գործածէ, և անփից ուր կը ցանցէք ընթառակւնայի: «Ենր Բաղմանիցը ունի հիման թղթակցութիւններ, ունի տեսակ մի Սարհանութիւն, որուց Հանրէս ամուրեցի Նորութիւններն եւ Մաղեկանչիւն միայն անուամբ կը տարրեին», եւայլն: Այս բանի պատմասն մեր ընթերութիւններ, ունի բարեկամ այդ իրկութիւնը մէջ եղած տարրե բարիւնն: Սակայն մենք մեր կողմանէ հարցում մը կ'ուղղենք այդ մեր նոր ընթերցողաց կը թօղունք, քանի որ արեւու յափ պայծառ է ինչիդին, և անժխտելի՛ այդ իրկութիւնը մէջ եղած տարրե բարիւնն: Սակայն մենք մեր կողմանէ հարցում մը կ'ուղղենք այդ մեր նոր ընթերութիւններ, ունի բարեկամ այդ տարրե բարեկամ արդեգաք Սարհի Զանազան լորդենն, որ իրեւ շատ տարրենք յառաջ սկսեր էր արդէն հրատարակուի: — Հազիւ թէ տորի մը կայ, ոչ աւելի և ոչ պայաս, որ Մարէնի նուածեանութեամբ տնկուած արմատէն ծրիցաւ, անուամբ միայն տարրեիրիկ անիկ: Անուն մի, որ սմանց համար շատ հրատութիւններ ունի, բայց ձեռնհաս անձանց համար շատ սակաւ անգամ գոհացացիշ: մաս նաևնակ երբ ժանր խնդիրներու վրայէն սաւելով Հեղեղակութեամբ մի վիճաներ կու այս, յորոց մէկն է և խորենացոյ դատապարտաւթիւնն, զուցէ տանից անձամբ տառմասիրած ըլլարու զայն: Լա կ'ըլլար որ Մաղեկանչիւն հեղեղակն մի անցամ ևս յիշէր Հանրէտ Յանուարի թերթին մէջ: էջ 28, առ Պր. Լ. Գրասը, և իր արքային ուսուցածը՝ գործով նախ կատարէր: Այս կոյն այսպիսի համեստութիւն մի գոտէ Հանդիս այդ այդ գործընին համար շատ անուկ սահման մը համարուի, որովհետեւ ինչ